

Էր նախատեսեր . կանխակալ սովորութեան յամառութեանը , անդործ ծուլութեան , նախանձոտաց չարակամութեամբ և գիտմամբ հանելիք արդելքներուն , 'ի շահասիրութենէ ծագած չարախօսութեանց , որ հասարակաց վիճակը լաւցնելու գործ մը միշտ կը պատճառէ : Կ'իմանար թէ քիչ մը ատենուան համար իր հանգիստը և խաղաղութիւնը պիտի զոհէր , պէտք պիտի ըլլար որ միշտ արժուն ըլլայ հարուստները լուեցնելու , կանխակալ կարծեաց դէմ կոռւելու , զրպարտութիւնները ջրելու , վերջապէս զամէնքը լրւաւորելու և համոզելու համար : Պէտք պիտի ըլլար որ կոռւի և ուժով կոռւի չար ոգոյն դէմ որ միշտ գիւրաւ յաջողութիւն կը գտնայ :

Սակայն այս կոփւը զինքը չէր վախցըներ . կորովի բնաւորութեան տէր մարդիկներէն էր որոնց ուժը ընդդիմադրութիւն գտնելով կը կրկնապատկի : Զեռնարկութեան երկայնութենէն ալ ամենեին չէր խրտեր . գիտէր թէ բռնելիք ճամբուն մէջ բարին միշտ անկորուստ էր և եթէ ինքն ալ վախճանին չհասնէր , իրմէ ետևինները պիտի համնէին : Աս ալ կը մտածէր թէ ժողովուրդը մէյմը այն ընթացքը բռնելէն ետքը ալ ետ չկենար . մանաւանդ թէ շատ անգամ հարկ կ'ըլլայ անոր եռանդը չափաւորել և անկարգ ընթացիցն առջեր առնուլ . էական բանը շարժիչ ըլլալն էր :

Տիւբրէ ըմբռնեց թէ ինքը միայն կարող չէր ասանկ մեծ գործ մը գլուխ հանելու . իմացաւթէ օգնութեան կարօտութիւն ունի , ինչպէս որ բնական է ճշմարիտ արդիւնաւոր և համեստ մարդկանց , և առաջին ջանքը եղաւ իրեն օգնական մը ճարել :

ԽԱԲԵ

Կը շարունակուի :

ՎԱՐԴՔ

Զրոյցք .

Ա.

Պէտք է խոստովանինք .

Մեր բնութեանը մէջ բերմունք մը կայ որ մեր մտաց ապշութիւնը դրաւելով՝ կամայ ակամայ զմեղ անոր կը ձգէ՝ որ մեծ է և խորհրդաւոր զարմանք մը կը խոստանայ :

Կը տեմնենք փոքրը . կը դիտենք մանըը . — ի՞նչ է , կը հարցընենք :

— իր մը անծանօթ . էակ մը անպէտ և անօգուտ :

Կ'ըսենք և կ'արհամարհենք . վասն զի անարժան կը սեպենք մտքերնիս անոր զբաղեցնել . ունայն կը համարինք ուշադրութեան հայեցուածք մը տալ այն փոքր էակին՝ որուն երևոյթը չունի այն հրապուրիչ զօրութիւնը , որ առաջին հայեցուածքով մը կարող ըլլայ մտքերնուս վրայ ախորժելի տպաւորութիւն մը ազգել : Նուաստ կը համարինք , վասն զի իր կերպարանքին վրայ չենք նշմարեր այն խորհրդաւոր զգացման փայլը՝ որ մեծը ցոյց կուտայ , և ախորժելի խոստմամբ մը մտքերնիս կը հրապուրէ :

Այսպէս մեր մտաց ուշադրութիւնը առ այն մեծ և զարմանալին ուղղած , մանրին քովէն անհոգաբար կը քերենք առանց ուշադրութեան մը արժանի սեպերու :

Սակայն այդ փոքրը , այդ մանրն է որ իրապէս կը տիրէ աշխարհքիս . և նոյն իսկ մեծին վրայ կը թագաւորէ :

Ո՛ւշ դիր . ահա լուութեան ու խաւարի ստուերաց մէջէն սրտիդ կը խօսի . « Ահաւասիկ եմ ես » :

Չունի լեզու յօդակապ որ մինչեւ ականջդ բարբառ հասցնէ . բայց հազարու մէկ մունջ ձայներով ինքզինքը կը յայտնէ :

Բոլոր բնութեանը մէջէն խորհրդաբար ձայնը կը լսես . երկրիս խորէն ,

ջրոց անդունդէն, տնկոց ծոցէն, և նոյն իսկ այս զով օգուն մէջէն՝ որ կը շընչենք:

Աբուեսաններով, ճարտարութեամբք, գեղեցկութեամբք, կրիւք, սիրոյ արտայայտութեամբ, բիւր միջոցներով՝ լուելեայն մեր ուշադրութիւնը կը հրաւիրէ: Եւ նոյն իսկ այն իր պատիկութեան մեծութեամբը՝ սրտիդ կը խօսի ըսելով.

« Կը տեսնեմ դու այն հանքայնոց կոյ տերը. կը նշմարեմ այն Ապենինեանց, Գորտիլեանց ահազնադէղ ժայռուա կողերը. ես փոքրա գիզեցի. իմ կենաց շնչովը զանոնք բարձրացուցի: Ինծի ժամանակ՝ և ահա աշխարհքներ շինեմ: Ինծմով կեանքը կը գործէ »:

Բ

Կեանքն է յիրաւի ծածկեալ փոքր էակի մը ստուերին տակը. նոյն այն կեանքը՝ որ զմեծն իսկ և զզարմանալի երեսալն կը շարժէ, և երկուքն ալ հաւասարապէս իր օրինացը կը հպատակին: կեանք. համառօտ ձայն մը. բայց ովկ կարող է իմաստն ըմբոնել, ով անոր ընդարձակ ասպարիզին հասնիլ: Միտքը՝ համր է. զգայարանքը խուլ:

Բացարձակ տէր մըն է, կընայ զուրցուիլ, որ բոլոր աշխարհք զրաւած է ու բազմաթիւ երեսյթներով ինքնիշխան կը թագաւորէ, և զգայապէս կամ անզգալի եղանակաւ՝ միշտ շարժմամբ կը յայտնուի:

Եւ այսպէս ուրեմն զմեզ շրջապատող բնութիւնը զգալեաց աշխարհք մը կը կազմէ. որուն ամէն կէտին վրայ կեսանքն իր զարմանալեաց երեսյթներովը կը զեռայ. շնչով կը գործէ, մահուամբ կը նորոգի:

Բայց զգայարանքնիս տկար ու յողդողդ՝ շրջապատող բնութիւնը գրեթէ անշունչ և անզգայ կը տեսնեն: Սակայն մողերնիս չհամոզուիր. ճարտարութիւր օժանդակ կ'առնու: Անոր առջին խաւարին գաղտնիքը կը մերկանան. ծածկեալ կեալ կեանքը կը յայտնուի, նորանոր

արարածոց աշխարհքներ երևան կ'ել-լին, բիւրաւոր զարմանալիք:

Ասպարէղ մեծ և ընդարձակ: Մտաց հետափրըրութիւնը կը յորդորուի այն զարմանալեաց օրէնքները քննելու, անոնց երեսյթները թուելու. բայց ո՞ր միտքը կարող է չափել զանոնք:

Եւ սակայն անոնց գեղեցկութիւնը՝ հրապուրիչ զբոսանքներու աղբիւրներ կը բանայ, որոնց առջին կը խաւարին թերես մեծագունից զարմանալիքները:

Գ

Ճարտարութիւնը՝ մանրացոյցը միջոց կ'առնու. այն անձայն մատնիչը՝ խաւարին մէջ լցո կը ծագէ: կը տեսնես, մանաւանդ թէ կը չօշափես կենաց գործունէութիւնը մութ քօղի մը տակ: Քեզի անսանկ մը կ'երենայ՝ որ կեանքն ինքն իրեն դէմ կը մաքառի. անոր երեսյթները կարծես թէ հազար ու մէկ կերպարանաց հանգերձիւր մէկմէկու հետ կը կուռին, մէկզմէկ ջնջելու կը ճգնին:

Ահա աչացդ առջին քօղարկեալ աշխարհք մը, սքանչելագոյն քան զայն՝ որ իր մեծութեամբը հրաշալի կը ներկայանար անմիջապէս մտացդ: Հարցմունք կ'ուղղես, տարակուսանացդ լուծումն կ'ուզես անկէ. բայց հարցմանցդ նշանացի կը խօսի. « Ետևէս եկուր »:

Կ'իջնես խորերը: Աչքդ ստուերներուն մէջ միջնշաղ կը տեսնեն. բայց համբերութեան զօրութիւնը ձեռքէղ բռնած կը տանի: Մի բքանիր. յառաջ, յառաջ: Մ'ըսեր՝ ծայրը տեսայ. անկէց անդին ալ ուրիշ ծայրը մը կայ, և անկէց անդին ալ ուրիշ մը: կենաց սահմանը կը բնտուես. անկէց անդին ալ չէ: Բայց ուր է կը հարցնես: Այն մինչև կէտ մը կը ձգի. բայց դու չօշափել չես կընար:

Դարձուր հիմա աչքդ այդ մոգիչ գործիէն. տես արեւուն լցոյալ. նայէ այս մեծամեծ էակաց վրայ որ չորս դին կը շրջին: կորեկի մը հատիկին վրայ

մանր աշխարհք մը դիտելու դրաղած, մոռցար զասոնկք :

Բայց ապշութիւնդ լռեցուր. մի և նոյն սկզբունք է, կ'ըսես, որ այդ ահաւոր մեծութեան և այն անհուն պրդտիկութեան էակները կը շարժէ . համեմատութիւն յանհունս մեծ և յանհունս փոքր մի և նոյն կեանքը կը տիրէ : Ի՞նչ է ուրեմն այդ կենաց սկզբունքը :

Դ

Խոնարհինք բնութեան խորհրդոց առջին . այդ սկզբանը էութիւնը գաղտնիք մըն է, որ խաւար անդնդի մը վրայէն սահելով՝ անթափանցելի քօղէ մը կը ծածկուի : Զուր տեղ թափանցող միտքը ետևէն կը սլանայ . հազիւթէ անդնդին ափունքը կը հասնի խարիսափելով՝ ինքզինքը մթին մէջ կը կորսընցնէ :

Մնհնարին է այդ ծայրը գտնել . բայց անկարելի չէ ճանչնալ որ մի և նոյն աղբիւրէ կը բղխէ այն զօրութիւնը որ զմեծ և զփոքր էակները կը շարժէ . որ զմեծամարմին փիղը և զմանրազոյն մժզուկը կ'ոգեսորէ : Մի և նոյն կենաց ուժն է որ բարձրաբերձ մայրւոյն և մանրանկար մամուոյ երակաց մէջ հոյզը կը բաշխէ :

Մանրերեսոյթ ճճին, թռչող էակը, քայլող չորքոտանին կամ լուղակաւոր ձուկը, ոչ այլ ինչ են՝ բայց եթէ այլաշէն անօթք կենաց և զրօսանք բնութեան :

Մի և նոյն սկզբունքն է նաև որ մանրացուցի քօղարկեալ բնութիւնը կը կառավարէ :

Բնութիւնը մայր է ամենայն զարմանալեաց . մայր մը որ իր բազմակերպ այլակերպարան երեսոյթներովը կ'ըդրունու : կը սիրէ ստեղծագործութիւնը . այդ առաքինութիւնը՝ շունչ մըն է յինքն, շունչ բարերար, որուն պսակ է ներդաշնակութեան ոգին . և իր զրօսանաց շունչը կը ձգէ մինչև խաւարին այն խորեր՝ ուր մարդկային զգայարանքը կարող չէ հասնելու :

Կը ստեղծէ, վասն զի կը զուարճանայ ստեղծելով, կը ստեղծէ, կեանք կու տայ, բայց կը խորշի միակերպութեան գաղափարէն :

Այսպէս երեսան կու գայ կեանքը, կը սկսի, կ'ելլէ, կը բարձրանայ, և կամ որ նոյն է՝ կ'իջնէ բարձրէն, կը խոնարհի հետիւնքէ, միշտ մի և նոյն սկզբամբ, կարծես կը նուաստանայ ստորնագոյն էակաց երեսոյթներով :

Բայց ուր արդեօք կը յանդին այդ կենաց երեսոյթքն . կամ որ էակը կը կնքէ կենաց ետքի ծայրը :

Ե

Երբ երկայն, շիտակ ճամբու մը մէջ տեղը կեցած, տեսութիւնդ ճամբուն երկայնութեանը վրայ ձգես, աչքդ ընդարձակ շիտակ միջոց մը կամ ուղիղ գիծ մը կը չօշափիէ :

Ճամբուն երկու կողմը տնկուած առարկաները, իրենց կանոնաւոր շարքովք՝ զծին չնորհքը կ'աւելցնեն, տեսողական զգայարանացդ հրապուրիչ ախորժ մը ազգելով . վասն զի կանոնաւոր օրէնքով մը առարկայ առարկայէ կը խուսափէ ու կը մերձենայ : Առարկայն ստուերէն, ստուերը առարկայէն բաժնուելով՝ կանոնաւոր շարք մը կը ներկայացնէ աչքիդ, որուն հրապուրը կ'առաւելու հետզիւտէ հեռաւորութիւնը, բոլոր այս առարկաները մէկ կէտի մը հաւաքելով՝ իբր աղբիւր ուստի կը բղխեն :

Այն կէտին վրայ աչքդ կանկ կ'առնու, ու տեսութեանդ վստահանալով՝ կը կանչես . « Ահա վերջ այսր ամենայնի » :

Մի ներեր այդ մտածութեանը :

Եթէ այդ ծայրը կամ վերջը չօշափել ուզես, տար քայլափոխդ շտապաւ ճամբուն մէջէն . կը տեսնես որ որչափդու կը յառաջես, նոյնչափ նոյն կէտը քեզմէ կը խուսէ : Թերևս հասած ըլլաս այն կէտը ուր աչքդ հանգչեցաւ առաջին հայեցուածքին, և կը տեսնես որ բնտուած կէտդ զեռ ևս նոյնչափ ան-

դին կը ձգի : Նորանոր առարկաներ առջիններուն կը յաջորդեն . նոյնչափ մը կը յառաջես՝ և նոյնչափ մըն ալ կը փոփոխուին առարկայք պէսպէս կերպարանօք : կը մտածես թերեւս որ նոյնպիսի երեսոյթներով նոյն ճամբան անկէց անդին ալ կը ձգի , և անյաղթելի արգելք մը քեզի չներեր այն բնտուած վերչը շօշափելու : Ասկայն և այնպէս մտքովդ կը հետևցնես որ այն ճամբայն 'ի հարկէ վերջ մ'ունի իր երեսոյթներովը հանդերձ :

Ահա կենաց ընդարձակութեան ըստեր մը :

Զգայարանացս զօրութիւնը ինչուան որշեալ կէտ մը կ'առաջնորդէ ինծի . անկէ անդին մանրադէտը ինծի գործի միջնորդ կ'առնում . կը թափանցեմնոր աշխարհքներ , կը տեսնամնոր արարածներ . բայց կենաց վերջին սահմանը հասեր եմ : Իրաւ է որ կեանքը մինչև այն կէտը կը նշմարեմ . բայց անկէց անդին մութ ստուեր մը կայ որ տեսութիւնս կը խափանէ . միթէ այն ստուերին տակը ծածկեալ կեանք մը չկայ :

Չեմ կընար չկայ ըսել առանց վրիպելու : Մանաւանդ որ նոր նոր մանրադիտի էակաց գիւտերը՝ անոնց պատմութեանը մէջ լցո կը ծագեն :

2

Ահաւասիկ գաղափար մը այն բնութեան որ ծածկեալ է իր մանր հասակովը մեր զգայարանքներէն , և սակայն ինքն ալ մեր այս կենաց մասնակից է :

Աւազի հատիկները մերկ աչքին կլորածե կ'երենան և նման մէկմէկու . բայց երբոր մանրադիտի մը վառարանը անցընենք , կը տեսնենք որ բոլորովին աննման են , եթէ մեծութեամբ և եթէ կերպարանօք : Կան որ կլորածե են , այլք քառակողմեան , ոմանք կոնածե են , և մեծաւ մասսամբ անկանոն ձեռվով :

Այս չէ զարմանալի , որչափ այն որ այս մանր աւազիկներուն վրայ բիւրաւոր արարածոց աշխարհքներ կան , որ

աւազիկին վրայ կը շրջին՝ ինչպէս մենք այս երկրային գնտին վրայ :

Ո՞վ , ըսես պիտոր , վկայ է այդ բանին : Այն ճշմարտախօս գործին՝ որ միլիոնաւոր անդամ կը մեծցնէ այն առարկայն՝ որ իւր վառարանը գտնէ :

Ահա երկու հակառակ ծայր . փիղ մը միլիոն անդամ մեծցուր կամ նոյնչափ անդամ փոքրկացուր . ինչ ահազին մեծութիւն կամ ինչ ահաւոր պըզտիկութիւն :

Մանրագիտի էակ մը որ միլիոն անգամ մեծցուելով հազիւ կորեկի մը հատին կը հաւասարի , միլիոն անդամ պգտիկ մտածէ . արդեօք նոյն պղտիկութիւնը մտքով կրնաս ըմբռնել :

Արդ այսպէս մանր էակներով աշխարհքը լեցուն է , և ամենայն մարմին բնակեալ է ասոնցմով . մենք իսկ լեցուն ենք այսպիսիներով , և միշտ կը լեցուինք :

Ի՞նչ անուշ կու գայ զով օդը ամառնային առաւօտները . լի թոքով կը շրջենք . բայց իւրաքանչիւր տուրեառը անհուն արարածոց աշխարհքներ մեր ներսը կը լեցնէ :

Մեր մարմնոյն վրայ , ամենափափուկ մորթի մը վրայ՝ բիւրաւոր անտեսանելի արարածներ կը զեռան : Մեր մաքրասիրութիւնը կերակուրներուն նըկատմամբ՝ չօգտեր . անոնցմով՝ միլիոնաւոր էակներ ողջ ողջ կը կլենք :

Եւ պանիրը ապացոյց ըլլայ . կը տեսնես մաքուր ամենայն որդի հետքէ . բայց մի խաբուիր : Ճերմակ կէտեր կրնաս նշմարել անշարժ , ամենեին անկենդան : Բերանդ կը դնէիր արդեօք եթէ տեսնայիր որ այն ճերմակ կէտերը կը շարժին . եթէ տեսնէիր որ կենդանի են , այլանդակ կերպարանքներով . և ոչ միայն բերան ունին , աչք և ոտք , այլ և իրենց թափանցիկ մարմինը՝ երկայն ու սուր մազերով ծածկած է :

Պտուղները անուշ կու դան մեր քըմաց . բայց մեր աչքը չներեր մեզի տեսնել անոնց կծեպին խորտաբորտութեանց վրայ լեռներ , ձորեր , գաշտեր , անտառներ , ծառեր , իրենց ճիւղերու-

վը , ծաղիկներովը ու պտուղներովը , հանդերձ պէսպէս կենդանեաց անթիւ խումբերովը : Մտածէ ինչ ահագին անտառուտ գեաին է գեղձի մը կեղևը , որուն թանձր ազուամազը՝ աչաց չնորհք մը կ'երենայ և չօշափելեաց ախորժելի է . և ինչ բազմաթիւ էակաց բոյն պիտոր ըլլայ :

Հ. Յ. Վ. ԻՍԱԳԵՐՏԵՆՑ

Կը շարտակուի :

ԻՄ ՎԱՆՔԸ

Դրաքեանի մը անտիայ յիշատակագիրք :

Այսօր տարի մը կ'ըլլայ քանի որ անզուգական հարս մը կորսնցուցի , և պզտի աղջիկս սքանչելի մօրէ մը զրկուեցաւ : Այս տխուր և ցաւագին մտածութիւնը միտքս եկաւ , երբ այս պզտի պատմութեան երկրորդ տպագրութեանը ձեռք կը զարնէի , զոր կրնամ ըսել թէ սկսայ գրել գործակցութեամբ և խորհրդով անոր , որուն մահը հիմա կ'աշխարեմ : Դեռչտպած , առաջին գլուխները կարդացի իրեն , և եթէ այս յիշատակագիրքն հրատարակելու յանձնառու եղայ , մասնաւորապէս անոր համար է՝ վասն զի տեսայ որ բաւական ախորժելի կու գային իրեն : Ուստի հիմա որ ամբողջ միացուցած 'ի տպագրութիւն կու տամ , բնական է որ ամբողջ պատմութիւնն ալ իր քաղցր յիշատակին նուիրեմ :

Ներէ ինծի ընթերցողը եթէ երկրորդ անգամ իմ ընտանեկան թշուառութիւններս իրեն կը հաղորդեմ . բայց առջնէն աւելի՝ այս անգամ չկրցայ զայս զանց ընելու , վասն զի հիմա՝ 'ի յիշատակ ինծի այնպէս սիրելի եղած անծի մը կ'անուանեմ այս զիրքս , ոչ այնչափ իրեն երախտագիտութեան և ցաւոց դոյզն սպաս մը մատուցանելու համար , որչափ իմ ազնիւ ընթերցողաց յանձնելու՝ որ այն օրհնեալ հոգին իրենց աղօթիցը մէջ յիշեն . թէ պէտ և վստահ եմ հաստատութեամբ որ իր լաւութիւններն ու առարինութիւնները

արդէն զինքը յաւիտենական վայելից և երկնաւոր փառաց օթևանն հասուցած են :

ՅՈՎ. ՄԿՐՏԻՉ ԳԱԶՈՒԻ.

Ա.

Կենաց առաջին յիշատակըն աւելի սիրելի և անջնջելի են : կեանկը յարատեւ մրրկայոյդ ծով մըն է , բայց այդ անչափելի ովկիանոսին դրգուեալ ալեացը մէջ , մեր մանկութեան յիշատակը միշտ պարզ և խաղաղ կը ծածանի : Հասակ անմեղութեան , որ երկրէս աւելի ընդ երկնից կը շաղկապի , ուր կը տիրէ մեր Արարին , և որ առ մեր վախճանը կը հրաւիրէ զմեզ . մեր էութեան առաջին արշալցար ծաղկամբք և շուշանօք կը զարդարէ : Այս շուշանաց և վարդից անոյշ բուրումը յաճախ կը զմայլեցնէ ըզմեզ նաև մեր անազան ծերութեան ժամանակը . վայ մարդուս եթէ կենաց պարզ իսկութիւնը՝ առաջին հասակին հրապուրիչ բանաստեղծութելը երեմն երբեմն չզուարձանայ : Թէպէտ զերեզմանին եղերքը հասած , առաջին մտածութիւնն կը սլանայ այն նախկին օրերուն , որ այլ պիտի չդառնան , և են իրեւ առաջին օղակ այն մեծ շղթային որուն հետ կցորդեալ է իմ տաժանեալ էութիւնս : Թշուառութիւնն իմ մանկութեանս առաջին հետքը գծեց , և վիշտն կերպով մը բովանդակ կենացս անբաժան ընկերն եղաւ . բայց այդ թըշուառութիւնն զիս չէր ընկճեր , և այն վիշտը ոչ երբեք կործանեց զիս , քանի որ անմեղութիւնն դեռ յիս կը ծիծաղէր :

Իմ էութիւնս թշուառութենէ մը կը սկսի . որովհետեւ սրտիս վրայ տպաւորած առաջին յիշատակն՝ թշուառութիւն մը եղաւ . այս ցաւագին յիշատակէն անդին՝ ամենայն ինչ անծանօթ է ինծի : Յառաջ քան զայն , բան մը ինծի չըսեր որ ես 'ի կեանս եղած ըլլամ . իրաւ 'ի կեանս էի , բայց չէի զիտեր , և ոչ այսօր գիտեմ :